

Հենք կրնար տաել թէ բաֆֆի թերոթիւնն
սեր լունի իւր գրուածոց մէջ. Բայց պդ ռուական
չէ կորորեն նորա ահարանին նշանակածի խնը մեր
իւր մասին ինչ վկասանուն թէ եան սապարինին վկաս
վկասանանան գրուածներն ուսուահայոց մէջ
ծնանդը են առած պո գարուն յինսական թուա-
կանին. Դարուն ինչն ենք որ սկսած է պո
կողմէ քրաքանուու թէ եան առանձին ուշաբութիւն
արձուուի, որ եւ հետզհետէ, ուսիսութեանը կը
տեսնելը, որ կաւելնայ: Ուսուահայոց ըութ ներ-
կայ գրագւնաներն ալ սոյն թուականէ կը սկսին
իրենց գրուածնեսութիւնը: Աս պայմ բաֆֆի հայ-
վկասանական շաւլին մէջ իւր նախարարութիւնը
այս և նա հարգարեալ է թէ բիենենի արցիւնեն
եւ թէ հսուել տալ իւր իսկ հորդած ճանապար-
հնի վկաս: Ասայաց վկասաներ ուսուամասին լու-
ցաբաֆֆի կարող են օգուտ բայլի նորա իւսան-
ութիւններ, նորա զիստերն եւ աւելի թա իստացիւ-
գրուածներ իւրակիւ, որ որ բաֆֆի իւր զորին է պո
այս հնարութեաննեւ: Ջրաֆֆի քննագտառեւ ժա-
մանակ պո կետ աւելորդ էւ միշտ աւքի առաջն
ութիւննաւ:

Պոտսիաբնակ հայ հասարակութիւնն իր շշափելի համակրութեամբն զբաֆֆի աւելի բախ-
առար արած է քան դժաման - Գամ կայս Երիւցն
Համար ալ ջանիքը եղան յորեկեաներ կատարելու
եւ նոյն ապագայ վիճակի պատճիպահներու ու բաֆ-
ֆի աւելի լաշող գտնելուց եւ ալ որ երդիշն ի
կազմակերպութեամբ ի նիւթեական ապօռա-
ռութեամբ բաֆֆի յորեկեաննեւ թէ կէցէս կիսատ-
րուեցաւ, բայց նա գոնէ բազմաթիւ ընծաներ,
դրամական նուենքնեւ եւ համակրութեամ ցցեցի
դուռուեցաւ ամեն կողմէ, Մշակ միջնորդ կամ
անշնորմանցու վանայ մէջ մինչեւ հանդիպաւու

* Արեւինեան գալապոց մէջ արագերէն Հիքեայէ,
հիքեայէ թ բառն նէք եաթ Նշանակ սեպականուած
է Ծանարիտ Կամ Կնդ ուալկական զուարժակի պատմու-
թար.

յորեկան եւ կատարեց սեղակն երիտասարդու
թիւնիւնը ։ Եթևանեկը թէ ի հի յաջողի Յիշխառ
Հայոց իրագործել իրենց առաջնորդութիւնն պայ
երկու գրական գործիշերուն յըրեւեանի մասին։
Ա Երշացնելով նըրից յօդուած մենք չըրմ
փափակ է զայտնենք, որ Խոսքիաբանակ Հայոց
զառէա զար մշտ նոյն քրիստու եւ Հաստատուն
ընթացքին հետեւէ զոր սկսած է։

4. *Shrub*

ԳԵՏՈՒԹԻՒՆ ՀԸՆ ԱՐԴՐՈՒԹԵԱԸ Ի ԱԿՐՈՆ ՄԻՆՉՅԻ ՄԵՐ ՓԱՌԱՆԿԵ

॥५९॥

4. ԵՒՀԱՑԱԿԱՐԱՆ

Վեճետիկ 1807 (Շ): Ժա. Ա. Ղազար:

5. Альянсъ съ союзниками

Երկարամաթամբերթ, Վենետիկ 1812—1816:
Խոհ. Հ. Գրիգոր վ. Գալապարանեան եւ այլք:
Ժպ. Ս. Ղազար:

¶ ենետից Մխիթարեանց Մեծ. Միարա-
նութիւնն ի խնդրոյ եւ ձեռնտուութեամբ Աբ-
շարունեաց ուսումնաւէր Ընկերութեան 1812ին

* Արեւելին զաւարաց մէջ արաբքուն Հիքայէ,
հիքայէ թասն հէքտաթ նշանմբ սեաճականուած
է Ծանրիդ Կամ Կեղծ ուսմկան գուարժակ պատմի-
է սանա:

Օգոստ. 1ին սկսաւ սղյա պյա լրագիրն հրատարակել։ Աշխարհունեաց Ընկերութեան ամդամաներն՝ որ գործաւնեայ բազմանք մ'ունէին ազգային յառաջարի թմբեան, տեսան պրամուռթեամբ՝ որ յառաջարի մութեան էական պահանջնեալք-ներէն մին է Եանօթանալ օտար ազգաց յառաջադիմութեան, գործաւնէութեան եւ գործոց, ոչ ամիսներէ եւ տարիներէ ետեւ՝ պյա անմշապէս Ընկերութիւնն իր հաստատութեան առաջին տարին արդէն առաջարկեց յիշեալ Մեծ։ Միաբանութեան ընկերութեան ժամկիցն հրատարակել լրագիր մը որ Ընկերութեան պյա տեսութեան ծանուայի, Յանձն առաւ ու սումնաէր Միաբանութեան, եւ նյոյ տարին սկսաւ հրատարակութիւնը։

Դիտոյ Բնաշանդեան Ընդեւասանօրեայ էր, ի սկզբանէ մինչև 1813 Օգոստ. 16 երկու թուղթ միայն, այնուհետեւ չըրմ մինչեւ տասը թուղթ, լեզուն աշխարհաբար, տարեկան գինը՝ 40 զըշ, դիրը՝ միջակ, գիրը մանր, թուղթն ու տպագրութիւնն (մանաւանդ Ա. Ցարին) ստորին քան գիշերէսանին։ Նիւթը գլխաւորքար ժամանակին նշանաւոր գէպքերն են Մեծին Նաբուլինի գործերն ու անոնց հետեւութիւններն, որ որպափ ի երեւայ, ժամանակն պարագաներն ստիթեալ, սարութիւնն կողմանից լրագիրներն առնեած է։ 1813էն եւոքը ժամանակակից իսուովութեանց գարբելը՝ պատ ընթացք կ առնու Դիտոյ Բնաշանդեան, ուստիմական եւ բանահրական ճրկողերն ալ հետզետէ մշակելով՝ մանաւանդ մերջին տարին, նաեւ գրաբար բարյական ուստանարոններ աշխարհաբար թարգմանութեամբ կը դնէ, եւ յամնայնի ազգին մտաւոր զարգացման գործաւնեայ եւ գովիլի շանք կը ցուցընէ։

Դիտոյ Բնաշանդեանի առաջն խմբագիր եղաւ Հ. Գրիգոր Ա. Գապարանեան տարի մը միայն, 1813ին եւ 14ին խմբագիր էր Հ. Մատաթիա Ա. Փիլուկիւլնեան, 1815ին եւ 16ին Հ. Մանուկ Ա. Զախշնիեան, որոցմէ երկուոք գապարանեան եւ Զախշանեան ունին արդիւնք մը՝ ազգային գրականութեան մէջ։

Դիտոյի գործեան ոճը պարզ ու ուամկանու է կոտա. Պոլսոյ նյոյ ժամանակի գրական լեզուաւ՝ իւր նախորդաց պէս ալ տաճկերէնախան։ Աերջին երկու տարիները Դիտոյի Բնաշանդեան ննջուս իւր բովանդակութիւնը՝ նյոյակը իւր լեզուն աւելի կոկել ու թեքել կը շանայ, Ահաւասիկ քանի մը առող։

Կը լրացայ ու ֆրանսայ բուրբի պահութեան ու նեամուն համար մէկ նոր գիւտուն հասեց՝ որ աս պակուսթեան տեղեւ լիցնէն, կովու ու հորթու կայլէ տեղէն իւր մէտ ու պարի կուզին, ու առ գիւտութեան մէտ առ ազգային արդիւնք առ գործի ու բարդի գույն, ասինյա գերիւնումն էնէն մէկ պահապան տեղէն լիցնէն, ու լիցնէն գրան. ամուռ ասոր քայ անդր լիցնէն միաշաշիր, նոտոր ըրթէ անօշին գրայ անկէ հանւ լուն ազտու վերնելը դիքին։ Ճամբար մարդ պիէ, առ իր մնան ու պահապան տէօշիր հետո ուր ուղէ կոնյ տանիւ. առ վոստոց պարցանէ կոորմէ կացի ձրան կամ մասուրամի մէջ կոտեն. իրկուուն ուր իրայ անուան մէջ, առաջու մէջ, ուսկերդն առ կը լրաց թագուսարական տէօշինը, որուն վրայ հանգիստ կը պարկի։

“Եւուիսի 28ին իրիկուն գէմ տոււետոսփ քաղաքը, մէկ սորագիրի վեր ու եղաւ, որ ծերերը շէն կենաւանեան մէջ, անոր նման առ առ ըլլան, նեկան մէկ սորագիրի անքնին մէկ կակուստով նասանա նկան, որ մէկն ծով գործուց բուր քաղաքը, բայց առ առ անգու մարգու մէ վաս չէղաւ, ան մասնէ կոորմէ, անէր վիզնելը էնինք առաջանել, ետաքր արանտն ինիւ ու պյա առնան վասաներ շատ տրվաւ” (Քիոյ Բնաշանդեան, 1812)։

“Ուզու Մատուցիս կորէտ որ Տայի հաւարդան ըլլազով Փիլուկանոսը, կորուսու սեղնին վրա, որ կերակար ընկու, ամեն առ բերի համար առաջ առաջանել, ան առ կուտան սեղնին ու պյա առնան վասաներ շատ տրվաւ” (Քիոյ Բնաշանդեան, 1816)։

Որուն են Դիտոյ Բնաշանդեանի գովիլի եւ պարսաւ եիլ յատկութիւնները։ — Եթէ զդիտու Բնա-շանդեան նկատենք համեմատելով իւր նախորդաց հետ պէտք ենք ըսել որ ունի անսնցմէ աւելի՞ առանել լութիւններ։ Իրեւէ անդրանիկ քաղաքական լրագիր Տաճկանայոց թէեւ շըլլայ կա-տարեալ բայց կրնար նյոյ ժամանակի հայ ըն-թերցոց գոհացընը իւր արտաքին կերպարանոց ու ձեւովու, քաղաքական լրոց առատու-թեամբ ու ընդարձակութեամբը վասն զի ոչ մայն եր բուպական սէրութեանց, պյա եւ Ամերիկայի քաղաքական անցքերուն վրայ տեղեկու-թիւն կու տար։ Առաջին անգամ հոս կը հանգինք ազգային յառաջարի մութեան յորդու-րակներու, Աշխարհունեաց Ընկերութեան անդամ-ներէն իսուուած։ Ազգային լրագիրներն առա-շն անգամ Դիտոյի Բնաշանդեան ունինք, եւ այն այս պատճեն ժամանակ մը ըստ ասանու հինգ որ ան-գամ մ'երեւայ, Հոռ առաջին անգամ կը հանդի-պինք լրագիր սովորական զարդարի ճակատի, վերջապէս լրագիր գաղափարին (թէեւ անկատար) իրագործմանը Եթէ մի սկողմանէ նշանքներ նաեւ տուած քաղաքական լրոց կողմակայութիւնը ժա-մանակակից ազգային ինդրոց եւ դիպաց բարդութիւնն անշիշասակ թողուիլու, կրթիւ շնին յօդուած-ներու պակասութիւնը, լեզուն աւակամութիւնը, կը ներենք անշուշտ միտ դնելով։ որ իւր

* Դիտոյ Բնաշանդեան, 1813, թէ 1, 3.

աղբիւրները Ա. Նարուէնի տպագրական ձնշող օրինաց տակ էին, (—Նարուէն արդելած էր օտար երկիրներու լցագիրները մուծած էր իշխանութեան երկիրներն, եւ ներքինը ալ մշտ ի գովութիւն եւ ի կողմ Նարուէնի կրնայի գրել, —) եւ ազգային ու գրականութեան որին ալ գետ չըր արթնցած: Վերջապէս լեզուն ալ հարկ էր այնպէս ըլլալ՝ որպէս, թի թերուում մատովութեան իմանամբ ըլլար. կարեի՞ ալ էր պյառազգ: — Աւազը որ Դժուու Բն-Հանդիւն 1816ին վերըբը՝ մեզի անծ մօնթ պատճառաւ մը, շուտով մեկնեցաւ հինգ տարուան փոքր ի շատ արդիւալից ասպարիջէն:

Հ. Գ. Գ.

ԱՐՈՒԵՍՏԳՐԱԿԱՆ

ԱՐՈՒԵՍՏՈՒԹԻՒՆ

ԱՐԴՅՈՒՆԱԴՐԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՏ

ԴԼԻԽ Ա.

Ի՞նչ է մոխ, եւ ի՞նչպէս կը ստացուի:

Այս ճարպի նման դայացաւթիւն մէն է, որ գիւղարարար կը բանուի մեղուու ըլլիներու մէն, բայց նաև յառաջ կը բերուի այլեւոյց անկերէ որով ծաղկի փոխաց, պարզ հիմնու մէջ եւ կամ կեղեւի ու տերեւու անկերեւութիւն վայ բաղմանթեամբ մոմ կ'ունենան:

Սեղաւայ յառաջ բերած մոմէ կը կուրուի: Ժրաման կամ պարզացն ո՞մ, իսկ տնիկ հանուածը, անկային կամ բառուի ո՞մ:

Ինչպէս նոյն մեղամանը մեղուին արտադրութիւնն է, բայց ոչ թէ մեղուն նոյն կը ժողովէ՝ ինչպէս ոմակ կը կարծեն: Թէ մեղուը ինչ նիբթէ կը պատրաստեն մոմ, այսինքն՝ թէ արդեք պարզ էր մոմ մոմ կը կամ թէ ծաղկի փոշուն մոմ ալ յինքեան քը բանձակէ, գեացայօր սուսուգութեամբ չի դիպուիր: Այսամբն սույոյ է թէ մեղուք մոմէ քրոսանց պէս գուրու կուտան, եւ հետեւարա սասամքին մէջ կամ կերած աղպի փոշուներն եւ կամ մեղու հիմն էն կը պատրաստեն: Մոմ գուրու տուող մեղուն աղպուրաք փեթակի մէջ աշարժ կը կենայ, եւ կը տեսնուի: Թէ ինչպէս մոմը կարի նուոր եւ անօր թերթի պէս փոր ողանիկու մէջն դուրս կ'ելէ: Այս թէրթէր էր կամ կիյան վար, զօր մօնագործ մեղամերն անիշնապէս կը ժողովն, եւ կամ նոյն միջնիցն օգտիներու վայուն կ'առնաւ բերնի մէջ, եւ ինչպէս ու մոմը կը կարծեն, հիմքով մը կը շաղուն եւ կը

¹ Միշտուածութեան վայ պէտ հասուր գիտաւու ու անհատութեան մէջ:

շնեն բջիջներն որոնց մէջ մեղը պիտի համբարուե եւ կամ մաս պիտի գործի: Բաց ասէի՛ մեղուն բջիջները պատելու համար նաև ուղարկի անկերու վայուն մնու եւ նշնու պիտի իմային գոյացութիւններ իւր ետևէ ոստը ներուն մէջ ժողովն տան կը ըսրէ:

Մեղը խորսիէն զտելէն հանելէն ետեւ: Դեղին եւ սպիտակ մնու զատ զատ ապահեայ կամ խեցեցն ամանի մէջ կը դրուի, (վասն զի մետաղ անօթյ մէջ մոմ իւր գեղցիցի դշոյն կը իրացնէն): Մեղնին վան չուր կը լցուի եւ ջուրը կ'եւացուի: Ասով մոմի կը համի եւ ջուր երանը կը ժողովիլ, որ միջնին ջուրը մշտ խանւլու է: Մոմն այսպէս հալելէն ետեւ: Կանոնի ջուր կ'երես եւ անդայս ու կոս կտաւէ Մանցընելով՝ բայ անօթներուն մէջ կը լցուի եւ թու կը որորի ու ստափի:

Այս կերպով ստացուած մոմի զանգուածը սովորաբ յասկի կողմէ մօնթ պատցին եւ աղոտու չըր մէ կ'ունենայ: Որ յառաջ կու դոյ հալու մոմ մէջ եղած աղպեղութեանն: Այս չըրոցը գանակի մէջ կը կորուի կը հանուէն կ'առաջ աղպաւակներս կամ յասուկ անօթներուն մէջ կը լցուի եւ դարձնուի:

Իսկ բառական մոմը ձեռք կը բերուի հետեւ եալ կերպով: Մանաբը բայցուու այս մասունքն ուստի մոմէ կը հոսէ, մանր կը յօշուի եւ ջոյ մէջ կ'եւացուի: Ըսրու պարեցնէն ետեւ: Ջոյ մակերեւութիւնն իւր առանձ մոմէ կ'առաջ եւ գործակալ կը աղպաւի դիմուկն է, ակար բիրդաղանէն, ցորս վիճակի մէջ կարծր եւ գերարծիկ, իսկ եթէ քիչ մը աղպուի կակուզ կ'ըլլայ եւ ամեն եւ կ'առաջ մեղացաւ, համբ շատ ակար համեմատ, ժամեւ ժամեւ ժամանակ չի յարին առանձակ, ջոյ եւ ցորս պէտուի մէջ անլուսների, մըր աղքուի եւ ցորս եթէրի մէջ բայ մասն կը լուծուի, իսկ անխային ծծմբյ, (sulfure de carbone) բնակորիկ, (benzine) քրոպակերպի (chloroform) եւ եթէ երական իւր գործ մէջ բարովին կը լուծուի: Թանձ իւր գործու, ճարպերու եւ շատ իւր գործու հետ համար իւր գործու ըլլայ մշտ կը միանայ: Մոմի ականակարար կինան է 0,960 միջն. 0,972, ջուր մեղամանի համեր աստիճանն է 62 միջն. 640 կերս: Եթէ աւելի շեմանման մէջ զգուի կը տարրաւութիւն եւ կը շագինայ, բայց իւր գործու պէս պարագան պէտ կիսա շիրու կը գործուի աղպաւակներու մէջ:

ԳՈՒԽԻ Բ.

Մուսի յասկութիւններն ու բաղադրութիւններ:

Ա ամսաբէր հանուած մեղամանի մկանաւականներ կ'ըլլայ՝ պյետու թանձութեամբ, դյունը բաց գեղին մինչեւ յութ գեղին կ'ըլլայ: Եթէ բեկանի ու դիմուկին է, ակար բիրդաղանէն, ցորս վիճակի մէջ կարծր եւ գերարծիկ, իսկ եթէ քիչ մը աղպուի կակուզ կ'ըլլայ եւ ամեն եւ կ'առաջ մեղացաւ, համբ շատ ակար համեմատ, ժամեւ ժամեւ ժամանակ չի յարին առանձակ, ջոյ եւ ցորս պէտուի մէջ անլուսների, մըր աղքուի եւ ցորս եթէրի մէջ բայ մասն կը լուծուի, իսկ անխային ծծմբյ, (sulfure de carbone) բնակորիկ, (benzine) քրոպակերպի (chloroform) եւ եթէ երական իւր գործ մէջ բարովին կը լուծուի: Թանձ իւր գործու, ճարպերու եւ շատ իւր գործու հետ համար իւր գործու ըլլայ մշտ կը միանայ: Մոմի ականակարար կինան է 0,960 միջն. 0,972, ջուր մեղամանի համեր աստիճան է 62 միջն. 640 կերս: Եթէ աւելի շեմանման մէջ զգուի կը տարրաւութիւն եւ կը շագինայ, բայց իւր գործու պէս պարագան պէտ կիսա շիրու կը գործուի աղպաւակներու մէջ:

¹ Միշտուածութեան վայ պէտ հասուր գիտաւու ու անհատութեան մէջ: